

ԿԱՄԵԼՈՐՈՒԹԻՒՆ
ԲԱՐԻՈՔ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ
(Տես Երես 242)

Եկամուռնի զինուորին աղօրքը .

Իրաւցնէ մարդս ինքն իրեն խրթին առակ մըն է, ըսելով, գրկացը մէջ սըդ-մեց իշխանը զժողովրդապետը : Քանի որ դու չէիր եկած, մտաւոր կարողութիւնս կորուսեր էի . բովանդակ կեանքիս ծաղկըները մահուան գերանդիով հնձած կը տեսնէի . ննջեցելոյն երեսը նայելու ատենս, կը փափաքէի որ դագաղին վրայ իյնամ և ես ալ անոր հետ մեռնիմ: Բայց հիմա գնաց վրայէս այն աննուաճելի մաղձոտութիւնը, որ բոլորովին խելքս միտքս գերեր էր: Ինչպէս կուրի մը աչքերը ճարտար աշաբուժին դարմանովը կը բացուին կը տեսնան, այսպէս դու ալ իրքև ճարտար բժիշկ՝ հոգւոյս յուսահատութիւնը փարատեցիր : Փու հայրական խրատներովդ իմ ապագայ պարտքերս ճանչցայ, որ է աղէկ կրթել զաւկըներս և իրենց բարւոյն համար ամեն ջանքս թափել . միայն թէ վերէն կողակիցս իր գժալիր աչքերը մեր վրայ դարձնելով՝ տեսնայ խեղճութիւննիս և Աստուծոյ օրհնութիւնը մեզի հայցէ: Հոս են տղաքս, երկինքն է իրենց մայրը . հոս 'ի պարտուց կատարելու պաշտօն մը ունիմ: կը յուսամ որ նորէն զինքը երկինքը տեսնամ. ասոնք ինձի ինչ մեծ քաջալերական մտածութիւնք են:

— Շատ աղէկ կ'ըսես, ըսաւ ժողովրդապետը, կը սիրեմ այսպիսի խօսքեր լսել . քու բերնէդ . յարգոյ իշխան, այդ գեղեցիկ մտածութեանցդ ունկնդիր ըւըալով, հիմա հանգիստ սրտով կը թողում գքեզ:

Այսպէս ըսելով օրհնեալ ջուր սրակեց մեռելին վրայ, առաւ իր զլխարկը ու գաւազնը, և իշխանին ձեռք տալով ըսաւ .

— Ասստիկ կը ցաւիմ որ քու թշուառութեանդ առջի վայրկենին չկրցայ քեզի օգնել . վասն զի չէի կարծեր որ անիկայ այսպէս շուտով մը մեռնի . թէ որ ստոյդ զիտնայի որ մահուան դուռը հասեր է, ան ատեն գործքերս ուրիշ օրուան ձգելով՝ քաղաք չէի երթար: Մարդ կ'առաջադրէ, բայց Աստուած է որ կը տնօրինէ: Օդը պարզ եղած ատեն յանկարծական անձրեսի մը պէս ականջս հասաւ այս տխուր լուրը . և այն պէս սաստիկ ցաւ զդացի, որպէսթէ սիրելի ազգականս մեռած ըլլար: Ժամէ մը ետքը կառք նստայ . և երբ երեկոյեան հրեշտակին զանդակները կը հընչէին, ես նոյն միջոցին քաղքին դռնէն դուրս ելած էի և դէպ 'ի տուն կը դառնայի: Ննջեցեալը խոստովանորդիս ըլլալով, ալ աւելի կը փութայի որ պաշտօնս 'ի գործ դնեմ և օրհնելով զանիկայ հանգստեան ծոցը աւանդեմ: Այն սոսկալի մըրկին ատենը գիշերուան ժամը մէկին տուն հասայ . ոչ քուն, ոչ հանգիստ նայելով՝ տանս պատուհանէն՝ սենեկիդ պատուհանը կը դիտէի և հոնքու . կերպարանքդ աչքիս կը զարնէր: Ուստի մտածելով որ իմ այցելութիւնս քեզի ծանր պիտի չգայ, շտապով մը հոս եկայ: Բայց հիմա ալ կը թողում զքեզ, մնասքարով. սակայն կը խնդրեմ որ դու ալ քիչ մը քնանաս և հանգիստ առնուս :

Այս խօսքերը զուրցելէն վերջը գնաց քահանայն իր տունը: Բայց իշխանը քահանային աղաչանքին չզիջանելով, սանդուղէն վար իջաւ, և պարտէղ երթալով սկսաւ վեր վար ժուռ գալ, որպէս զի ծանր վշտերը փարատէ քիչ մը բացօղեայ զովութեամբը: Անձրել գաղեր էր, բայց ծառերը գեռ կը կաթկը թէին: սպառնալից թանձր ամպերն ալ ցրուեր էին: Եւ երբոր իշխանը տխուր գէմքով իր սենեկը կը դառնար, տեսնելով լուսնին մանր ճառագայթները անտառախիտ լերանց վրայ սփռուած, բացաւ պատուհանը և զլուխը գուրս հանելով կը դիտէր բնութեան այն հրաշալի գեղեցկութիւնը: Օդին մեղմշարժ-

մունքը՝ ծառերէն, ծաղկըներէն և դաշտերէն քաղցր հոտեր բերելով կը զովացնէին զինքը. և տարդ երկնից կամարը անթիւ աստեղաց խումբերով հրաշատեօիլ էր, որոնք պայծառութեամբ մէկզմէկ կը գերազանցէին: Բայց արեգական ծագումը, զոր կը ցուցնէր հետզետէ երկնից կարմրութիւնը, աստեղաց պայծառութիւնը կամաց կամաց կը մթնցնէր: Երբ գիշերուան վրայ յաղթանակող արել դուրս հանեց իր ոսկեփայլ զլուխը լերանց դագաթէն, ան ատեն զիշերուան վսեմութիւնը և փառքը անհետ եղան. թուչնոց անուշ դայլայիկը և սոխակաց սրտաշարժ գեղ գեղը Աստուծոց փառաբանութիւն կը մատուցանէին: Յօդին կաթիլներն ադամանդի կամ աղնիւ մարդրտի պէս կանաչաղարդ տերեներու և խոտերու վրայ կը փալիլէին: Ալպեան ծովակին վրայ, որ դադրեր էր ալէկոծութենէ, մէկ քանի ձկնորսաց նաւակներ կ'երեւային, որոնք իրենց ցանցը ծովնետելու հետ էին: Լերանց մէջէն եկած հրացանի ձայնը կը ծանուցանէր թէ որսորդն ալ արթնցեր էր և իր գործին կը պարապէր:

Այլ իշխանին սիրտը՝ որ միշտ կը սիրէր ու կը յարդէր բնութեան տեսարանը, այսօրուան առաւօտուն գեղեցկութեամբը բնաւ չէր շարժեր: Աչքերը կը գարձընէր չորս սոտք բարձր պատի մը վրայ, որուն ներսի զին փայտէ խաչեր և քարաշէն դամբաններ կը տեսնուէին. հոն էր գերեզմաննոցը: Նոյն միջոցին եկեղեցւոյն երկաթապատ սև դուռը բացուելով իմացուեցաւթէ ժամէ կոչը թաղման հանդերձանքը կը պատրաստէ: Այս զրանս բացուիլը իշխանին սիրտը շատ խռովեց. թէպէտ և ննջեցելոյն հոգին մարմնէն հեռանալով, ալ իրմէ բաժնուեր էր, սակայն մարմնոյն բաժնուիլն իսկ մեծ վիշտ կ'առթէր: Եւ 'ի նշան սաստիկ ցաւին անախորժ նայուածք մը ձգելով ժամկոչին վրայ, որպէս թէ բարկանար անոր, փակեց պատուհանը և դադաղին մօտեցաւ, որուն տեսիլը խորունկ մտածմանց մէջ

զինքը բնկղմեց: Անցած գիշերուան պէս նորէն վրան ծանր մաղձոտութիւն մը եկաւ, ուսկից ազատելու համար՝ սկսաւ մօտիկ սենեակը երթալ ուր որդիքը քուն կ'ըլլային, որպէս զի անոնց տեսութեամբ բը գոնէ քիչ մը միսիթարուի. ներս մըտնալով բացաւ վարագոյրը որ լցար կ'արգելուր. և տեսաւ իր երկու սիրուն ղաւկըներն որ անուշ կը քնանային:

Ինչպէս որ ջերմանոցին մէջ փակուած բոյսերը գարնան առաջին արեւուն լուսէն կ'արթննան, նոյնպէս ալ հիմա այս մօրէ որբ մնացած տղաքը՝ առաւատեան արեւուն նշոյլը երեսնին զարնելով, կը շարժէին իրենց անկողնին մէջ: Իշխանը բոլորովին յափշտակուած իր որդւոցը քաղցը տեսութենէն, ինքն իրեն կ'ըսէր. « Հիմա զանոնք արթնցնելը մեծ մեղք է » . և զլուխը ծռելով քնացողներուն երեսը կը մօտենար: Տղաքը իրենց հօրը համբոյրէն արթննալով, անուշ ժպիտով մը անոր երեսը կը նայէին, որ խռոված կ'երեսար. բայց տեսնելով անոր դէմքին հետզհետէ այլագունութիւնը և աչքէն թափած արտասուքը, մոփերնին եկաւ այն՝ զոր մոռցեր էին քնանալով, իրենց մօրը մահը. մէկէն տիրութեամբ երեսնին գոցելով անկողնին մէջ նստած սկսան լալ. մերժընդ մերժ ցաւալի կերպով կը գարձընէին աչքերնին զիմացի պատէն կախուած պատկերին՝ որ մօրերնուն գունաւոր կենդանագիրն էր, և անոր վրայ նայելով մեծ ուրախութիւն կը զգային: Ասկէ ետքը այն պատկերը միայն պիտի լեցընէր թշուառ տղոց մօրերնուն կարօտը. այս ահաւոր խորհրդածութիւնը արգեօք որչափ երկիւղ ու ցաւ կը պատճառէր խեղճ տղոց փափուկ սրտին:

Ցաւալի տեսարանիս ներկայ եղող հայրը, որուն սիրտը սաստիկ խռովեր էր, թոյլ կու տար տղոց որ լան. փասն զի գիտէր թէ մեծ բարութիւն մըն է, երբ ցաւած սիրտ մը կարենայ արտասուել: Տղաքը աղաչեցին հօրերնուն որ գոնէ վերջի անգամ մը իրենց մայրը տեսնան. և այնպէս սրտաշարժ կերպով յայտնեցին իրենց աղաչանքը, որ հօրեր-

նուն սիրտը չդիմացաւ չէ ըսելու։ «Նախ՝ սիրելի տղաքս, ըսաւ, ձեր առաւօտեան աղօթքը կատարեցէք և ետքը երբոր կը հագուկը կը լուացուիք՝ եկէք այս մօտիկ սենեակը։» Այս խօսքս զուրցելէն ետքը քաշեց զանգակին չուանը՝ որ դայ դայեակը և տղոց հագուստին օգնէ։ և ինքը գնաց միւս սենեակը մեռելին քով։ Տղոց բարձրածայն աղօթքը ականջը հասնելով՝ երեսը դադաղին դարձուց և ձեռնամած ինքն ալ անոնց հետ ջերմ եռանդարար աղօթեց։

Վերջապէս տղաքը սոււգի զգեստներ հազած սենեկէն ներս մտան։ աչքերնին շատլացէն կարմրեր էին. ըստ ամեն օրեայ սովորութեան համբուրեցին իրենց մօրը պաղ ձեռքերը, և ետքը տըրտում տխուր կայնեցան անոր քով։ կը նայէին մօրերնուն՝ որ անկարող էր գթալիր աչքերը իրենց վրայ դարձնելու և մայրական համբոյր մը տալու։

Ժամէ մը ետքը հին փլած եկեղեցւոյն մամուապատ զանգակատան զանցակը կը ծանուցանէր, թէ թաղման համար որոշուած ժամը հասեր է. և բազմութեան խառնածայն աղմուկը նշան էրթէ յուղարկաւորութիւնը մեծահան զէս պիտի ըլլայ։ Այն միջոցին եկաւ քահանայն եկեղեցական զգեստներով, որ սովորաբար միշտ կայտառ զուարթմարդ էր, բայց այսօր երեսին դեղնութիւնը կը յայտնէր թէ գիշերը քուն չէր եղած։ Մեռելաթաղը վայելչապէս կը կատարուէր. վերուցին մեռելը դադաղով և տնէն դուրս հանելով եկեղեցին տարին. ննջեցելոյն հոգւոյն համար պատարագ մը եղաւ խորանը, որուն ներկայ եղան բազմաթիւ անձինք։ Իշխանը պատարագի ատեն ինքը զինքը կորսնցուց, և այն աստիճանի հասաւ որ ինչուան սգաւոր պաշտօնը թողու տուն դառնայ։

Ծերունի զինուոր մը, որ իր ծառայն էր, և շատ անգամ պատերազմներու և վտանգներու մէջ իրեն օգներ էր, հիմա ալ տուն կը տանէր իր սիրելի տէրը անկողին պառկեցնելու. և միանգամայն կը քաջալերէր տղաքը, որոնք շփոթած

հօրերնուն ետևէն կը վազէին։ Ծառայն գոցեց պատուհանին վարագոյրը որպէս զի խեղճ հիւանդը արևէն չնեղուի. և երբ անոր ձեռքը բռնելով սաստիկ պաղած գտաւ, իրմէն հրաման խնդրեց որ քաղքէն բժիշկ մը կանչէ։

Իշխանը գլուխը շարժելով և հաւատարիմ ծառային ձեռքը սղմելով ըսաւ.

— Ա՛ն, էրհարտ, իմ հիւանդութեանս դեղ դարման չիգտնուիր. միայն Աստուած և ժամանակը կրնան ինծի օգնել։ Որոնք որ զիս հարցնելու կու գան, ամենուն ալ իմ կողմանէս շնորհակալ եղիր. և մի թողուր որ մէկը քովս մօտիկնայ. վասն զի սաստիկ ցաւերուս և քուն չըլլալուս պատճառաւ այս աստիճան տկարութեան մէջ ինկայ. հիմա հանգստեան կարօտ եմ։

— Շատ աղէկ է հրամանդ, ըսելով էրհարտ, հանեց ծոցէն ծալլած թուղթ մը և տիրոջը ձեռքը տուաւ։

— Այս ինչ բան է, հարցուց հիւան դը ցած ձայնով։

— Ցէր իմ, աղքատաց անուանը ցանկն է, որոնց որ ողորմութիւն տուփ գերեզմանատան մէջ, ինչպէս որ պատուիրեր էիր ինծի, ննջեցելոյն փափաքը կատարելու համար։

— Ինչո՞ւ համար հիմա ինծի կու տաս զայն, էրհարտ։

— Որպէս զի գիտնաս, տէր իմ, թէ քու հրամանդ անթերի կատարեցի. և ապահովութեան համար անոնցմէ գիր ալ առի։

— Ա՛ն, գնա, մի նեղացներ զիս այդպիսի անվայել գործքովդ. երբ անվըս տահութիւն ցուցեր եմ քու վրագ. ողորմութիւն բաշխելու քեզի պէս յարմար մը կարծեմ թէ շատ դժուար է գտնալը։

— Սակայն, տէր իմ, ես իրաւանց դէմ բան չեմ գործեր։

Իշխանը ծերոյն ըսածին հաւանելու կերպ մը ցուցընելով և տղաքը փայփայելով ըսաւ։

— Էրհարտ, քիչ մը առանձին թող զիս, և տղաքներս առ պարտէղ տար. մի խօսիր անոնց հետ այս տխուր ար-

կածիս վրայ , սաստիկ այլայլած ըլլալ-նուն համար . և ջանա որ այս դառն յիշատակը ջնջես մոգերնէն :

— ինծի համար այս ծանր աշխատութիւն մըն է , ըստ իրհարտ ընչացքը շտկելով , իբր թէ խումբ մը զօրաց դէմ պատերազմի երթար . յետոյ զուարթ կերպ մը առնելու բռնադատելով ինք-ղինքը , ըստ տղոց որ պարտէզ գան :

Տղաքը տրտմութեամբ գլուխնին խոնարհած՝ հօրերնուն ձեռքը համբուրեցին և իրհարտին հետ պարտէզ գացին : Բայց ուրիշ անգամներու պէս չէր զըւարթանար իրենց սիրտը ծաղկանց գեղցիկ տեպէն և գոյնզգոյն թիթեռնիկներու թռչութելէն : Կարմրերանգ ելակները չէին շարժեր անոնց ախորժաւ կը : Հօրերնուն որսի շուները չորս կողմերնին ցատկելով և հաշելով , սիրամարդը իրեն դունազարդ փետուրները բանալով , և աւազանին մէջը ոսկեփայլ կարմիր ձկները իրենց փայլուն թիկամբը , չէին կարող անոնց տրտմութիւնը ուրախութեան փոխել : Երկու եղբարք մէկ տեղ դալարին վրայ երկնցած կը հանգչէին , մինչդեռ իրհարտ ամոռոի մը վրայ նստեցաւ : Բնութեամբ լեզուանի և ուրախ այս ծերուկը այսօր բոլորովին լուռ մունջ դարձած՝ ծխախոտ կը քաշէր . և երբ բերանը կը բանար որ խօսք մը զուրցէ , մէկէն կը ջանար գոցել զայն , վասն զի տխուր բաներ կուգային բերանը : Ամբողջ կալուածը աշքին աւերակ կ'երևար , պակասելով տանը հոգին՝ ազնիւ տիկինը , որ հիմա երկրաւոր աշխատութենէ կը հանգչէր :

Այս առաջին անգամն էր որ միշտ հնազանդ իրհարտը՝ անկատար կը թողուր տիրոջը հրամանը . պարտական էր միշտարելու տղաքը , բայց չէր կրնար , որովհետև ինքն ալ միշտարութեան կարու էր . հոն արձանի պէս նստեր էր . սակայն շատ ուրախացաւ , տեսնելով որ տղաքը շագանակի ծառին հովանւոյն տակը անուշ քուն սկսան ըլլալ , և յարմար առիթ սեպեց այս հառաջանքս ընելու . « Բիւր չնորհակալութիւն , խեղճ տղաք , ձեր բարի հրեշտակին . » և ա-

նոնց շնչառութեան ձայնը լսելով իմացաւ որ քուներնին խորունկ է . ան ատեն խօսքը առաջ տարաւ . « Երկու աչք ձեր վրայէն պակսեցան , բայց ես կը վախնամ , ով Աստուած , կը սարսափիմ : » Առաքինի անձը շհամարձակեցաւ խօսքը շարունակելու , վասն զի գեռ կը կասկածէր հիւանդին մահուանը վրայ : Ծխախոտը մէկդի դրաւ , վար իջաւ աթոռէն և ծնրադրելով սկսաւ ձեռնամած աղօթել թշուառ իշխանին առողջութեանը համար : Երբ աղօթքը լմնցաւ , շագանակի ծառին կոթնած՝ շանը հետ տղոց վրայ կը հսկէր :

Կը շարուհակոի :

ՀԻՆԳ ՇԱԲԱԹ ՕԴԱՊԱՐԿԻ ՄԷԶ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԳՂԱՑԻՈՑ
ՅԱՓՐԻԿԵ

ԳԼՈՒԽ Ա.

Շատ ծափահարեալ ձասի մը վերը . — Տոքդոր Սամուել Ֆէրկլարնի ենրկայացոյիլը . — « Բարձրագոյն » . — Տոքդորին անձնական կենդանացիրը . — Համոզնալ ձակատագրական մը . — Ճանապարհորդաց ժողովարանին մէջ ձաւ մը . — Առատ մաստցակումն բաժակաց առին պատշաճաւոր :

1862ին Յունվարի 14ին Լոնտրայի աշխարհագրական արքունի ընկերութեան նստին (Վաթէրլու հրապարակ , 3) , ունկնդրաց մեծ բազմութիւն մը կար : Պարոն Փրանկիս Մ . . . նախագահը՝ իր պատուաւոր ընկերներուն էական լուր մը կը հաղորդէր ճառախօսութեամբ , զոր ստէպ ծափահարութեամբ կ'ընդհատէին :

Այս պերճախօսութեան հազուա- գիւտ կտորը վերջապէս քանի մը պո- ռոտաբան խօսքերով կը լմնար , որոնց մով հայրենասիրութիւնը պերճաբար կը զեղուր :

« Անգղիան՝ իր ճանապարհորդաց անվեհեր ոգւովը՝ միշտ ազգաց գլուխ անցած քալած է (վասն զի , դիտուած